

օդնութիւն մը մատակարարելու : — Բերուի նախագահը ժող . Պալդա յորդորագիր մը հրատարակեց որ զորովալից պերճախօսութեան օրինակէ : Բաց ասկէ ժողովքէն (Congrès) անմիջապէս երկու միլիոն բիասդր ձեռք բերաւ առաջի կարգի շտապողական պիտոյից գործածելու համար : Միաբան-Նահանգաց Powhatan անուն պատերազմական steamerը , Դուռնը ծովակալին դրօշովը պաշարաբարձ՝ ֆալլայէն Արիդուա ճամբայ ելաւ : Լամոթ-Բիքէ գաղղիացի steamerին հրամանատարը՝ որ կայսերական ծովային զինուորութենէն է , ինքզինքը տէրութեանց կամացը յանձնեց և նոյնպէս Արիդուա գընաց : Միուրիշն անունով steamerը նոյնպէս լի պարէնիւք ճամբայ ելաւ , բայց մեքենան վնասուելով՝ հարկ եղաւ որ նաւահանդիստ մը ապաւինի :

Լիմա քաղաքին Բարեգործական ընկերութիւնը վճռեց որ ամեն կործանած քաղաքներէն եօմիլ տարուրնէ վար մնացած որբ տղաքը իր ծախսին հողայ . կառավարութիւնը 18,000 բիասդր չորհեց որպէս զի այս վախճանաւ որբանոց մը կառուցուի : Նոյն քաղաքին խնամապետական խորհրդարանը 100,000 բիասդր փոխ խաւեց որպէս զի փութով անհրաժեշտ կարօտելոց օդնութիւն ըլլուի : Առանձնականք ալ իրենց գթասրտութիւնը անմիջապէս յայտնեցին . կուանոյի ընկերութիւնը 500,000 բիասդր տուաւ տէրութեան առանց շահը պահանջելու :

Բերուի արդարութեան պաշտօնակալը Օժանդակիչ ընկերութեան մը զլուխ անցաւ և դէպ՚ի հարաւային գեղերը սկաւ պտըտիլ , և ըստ վերջին լրոց մէկ միլիոն տուլլարի ստորագրութիւն ժողովուեր էր արդէն :

Վերջապէս Պ . Քալտերոն 50,000 տոլլար աղաս դրամ տուաւ . նոյնպէս նաև Պ . Հենրիկ Միկս (Miggs) Արեգուիրայի երկաթուղեաց ամերիկացի գործակատարը նոյնչափ դումար մալինքը չնորհեց :

Էր յօւսանք որ այս ազնիւ օրինակ-

ներն իրենց նմանող նախանձորդներն ունենան և բոլոր աշխարհ ընկերանայ այս բարեգործութեան մեծ գործոյն՝ եղած անհուն թշուառութիւնն սփոփելու համար :

ԲԱՆԱԼԻՒԹ

ԲՆՈՒԹԵԱՆ ԵՐԵՒՈՒԹԻՅ

(Ցես Երես 195)

Ա. ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆՔ

122 Ի՞նչպէս կրնայ ըլլալ որ երկրիս թանձր կեղել կարենայ յագենալ քիչ մը ջրով որ իր վրայ կինկնայ : — Երկիրս չուտով կը յագենայ ջրով . վասն զի մշակելի հողուն տակ՝ որ փափուկ և ծակոտկէն է , քիչ մը խորութենէ ետեւ կարծր և անթաթու խաւեր կան՝ որոնց մէջն ջուրն ձամբայ չգտնար անցնելու . և վրանին մը նալով՝ կամաց կամաց կարգելու անձրեսին մնացեալ քանակութիւնը երկրիս մէջ թափանցելէն :

123 Այն ջուրն որ կը թափանցէ երկրիս ծակտեաց մէջ և անթաթու խաւ մը գրտնալով վրան կը կենայ , կը մնայ հոն ինչուան որ չոգիացումը զինքը ցնդէ : — Ոչ . այլ որովհետեւ ջուրը միշտ տարածուիլ կ'ուզէ հարթհաւասար , այն անթաթու խաւին ամեն դրից վրայ ալ ծաւալելով կը ժողովի անոր խորուծոց տեղուանքը . և երբ ասանկ աեղ մը հաւաքուի բաւական քանակութեամբ , կը սկսի ունենալ զօրութիւն մը՝ որ կը ներգործէ կողմերուն վրայ սաստիկ ճնշում մը . ինչուան որ կարենայ բանալ բաւական հանգիստ ճամբայ մը և յատակ մը , որուն վրայ կը վագէ երբեմն մզոններով , ինչուան որ հանդիպի յատակին վրայ փոսի մը կամուռած տեղույ մը , և ստիպուի դարձեալ մակերեսութիւն վրայ երենալ :

124 Ի՞նչ կ'ըսուեին այն ջուրերն որ ինքնին կամ արուեստով երկրիս ծոցէն երեսը կ'ելլեն : — Բղիմունք կամ աղբիորք կ'ըսուեին :

125 Ինչու համար աղբիորքն ջուրը երբեմն կամաց կը հոսի , երբեմն ալ ուժով կը ցայտէ գետնին ծակերէն , և բաւական ալ կը բարձրանայ : — Եթէ այն չտեմարանը ուր կը ժողովի ջուրն՝ ստորերկրեաց ջրանցքներուն մէջ մտնելէն առաջ աղ-

թիւրին յատակին հաւասար ըլլայ, այն ա-
տեն ջուրն գանգաղ կերպով դուրս կ'եւ-
լայ, և տկար ոյժ մը կ'ունենայ. Բայց թէ
որ շտեմարանը բարձր տեղ մը ըլլայ, որի-
նակի համար լերան մը վրայ, այն ատեն
ջուրն ուժով վեր կը ցայտէ աղբիւրէն, և
երբեմն խիստ շատ ալ կը բարձրանայ:

126 Ի՞նչպէս կրնան ջուրերու շտեմա-
րանք՝ ձեւանալ լերանց մէջ, որոնք անձրե-
ւին ջուրը իրենց կողերէն վար կը վազցը-
նեն առանց արգիլելու: — Անձրեին ջու-
րը կը վազէ լերանց քարուտ կողերէն
վար. բայց սառերուն ջուրերը որ կամաց
կամաց կը հալին գարնան և ամառուան
մէջ, կը թափանցեն լերան ճեղքուածնե-
րուն մէջ և կը հաւաքուին բնական աւա-
զաններու կամ շտեմարանաց մէջ, և կը
գործեն անսպառ աղբիւրներ, որք գետ-
նին տակէն քիչ խորութեամբ վազելով՝
պաղ կը մնան:

127 Ի՞նչպէս կրնայ լեռ մը սնուցանել
կամ պահել մշտնջենաւոր աղբիւրներ,
որք երբեմն այնչափ առատ կ'ըլլան մինչեւ
գետեր կը ձեւացընեն: — Բարձր լերանց
գագաթունք միշտ ծածկուած են սառով
և ձիւնով, որոնք շարունակ հալելով և
մասնաւորապէս տաք եղանակներուն մէջ
միշտ ալ ջուր կը հասցնեն գետերուն ըն-
թացքը պահելու համար:

128 Բայց այս սառերը հալելով պէտք
է որ երթալով պակսին և ատեն մը գայ
որ լեռներէն եկած ազբիւրներն ալ ցամ-
քին: — Ոչ. այս բանս չըլլար, որովհետեւ
լերանց վրայ առատ և սուկա ձիւն կու
գայ, որոնք հալած սառերուն տեղը կը
բռնեն:

129 Ինչո՞ւ համար գետերը՝ և առուները
միշտ կանոնաւոր ընթացք մը կ'ընեն, որ
սովորաբար զիրենք դէպ ՚ի ծով կը տանի:
— Որովհետեւ գետինը դարուիս է՝ ջու-
րերն ալ կը վազեն անոր յատակին դրից
հետեւելով. և որովհետեւ գետինը անզգա-
լի կերպով մը կը հակի դէպ ՚ի ծովեզերք,
այսպէս ալ գետերը իրենց յատակին հակ-
մունքով կը տանին իրենց ջուրերը այն
ընդարձակ աւազաններուն մէջ որք ծով
կ'ըսուին:

130 Ինչո՞ւ համար ծովերուն ջուրը աղի
է: — Որովհետեւ երկրիս մեծ յեղափոխու-
թեանց ատեն ջուրերը կրնան հանդիպած
ըլլալ բնական աղի կոյտերու, որոնք ի-
րենց մէջ հալած են:

131 Ինչո՞ւ ուրեմն գետերուն ջուրերն
ալ աղի չեն: — Վասն զի գետերուն ջու-
րերը առաջ կու գան ծովուն չոգիացեալ
ջուրէն. չոգիացումն ալ ծովէն կ'առնու-
միայն զուտ ջուրը, թողլով աւելի յա-
գեալ մասը:

132 Այս կերպով յետ շատ տարիներու
շարունակ չոգիացման պատճառաւ մի-
թէ ծովուն ջուրը պիտի չնուազի՞ թողլով
աղն իր յատակը, չկարենալով զայն լոյժ
պահելու: — Ոչ. վասն զի գետերը կը դար-
ձունեն ծովուն այնչափ ջրոյ քանակու-
թիւն՝ որչափ որ չոգիացումն կ'առնու ան-
կէց. հետեւաբար հաւասարակշռութիւն
կ'ըլլայ, և ծովուն ջուրերը ոչ կ'աւելնան՝
ոչ կը պակսին:

Գ. — Հողք:

133 Ի՞նչ պատճառաւ ջուրք գետնին
երեսը կը մնան: — Ասոր խաւերուն քիչ
կամ ամեննեկին անթաթաւ ըլլալուն հա-
մար: (122)

133 Միթէ քիչ մը խորութեամբ փորե-
լով գետինը՝ միշտ մեր արտերուն և պար-
տէզներուն նման հող չի գտուիր հոն: —
Ոչ. մեր տեսած հողը ծանծաղ մը կը ծած-
կէ ներքեփի խաւերը, որոնք որչափ որ խոր
իջնենք՝ տարրեր տարրեր բնութիւն ունին:

135 Ինչո՞ւ համար երկրիս բոլոր կեղեւը
հաւասարապէս մի և նոյն նիւթով կազ-
մուած չէ: — Վասն զի ինչպէս որ երկրիս ա-
վրայ կան աւելի կամ պակաս խիտ մար-
միններ, այսպէս երբ իրենք հալած վիճակի
մէջ էին՝ խտութեան կարգաւ իրենց տե-
ղերնին բռնեցին. և որչափ որ դէպ ՚ի
կենդրոն աւելի խորթափանցուի՝ այնչափ
աւելի խիտ և կարծր մարմիններ կը հան-
գիպին:

Կը շարունակուի: